

Ա. Է. Մ. Ա. Ը. Ա. Մ. Ա. Ի. Ը. Ա. Մ. Ա. Ի. Ը.

350 մայիսի 1880 ամից Կ յարգանս յառաջ թերեալ ի ներկայ խնդրազրի հանդամանաց օգտաւէտ համարելով առնել զշինութիւնս խնդրեալ ի վերայ յիշատակեալ գետնոյն, պատկանելոյ վանուցն Սեւանայ առի առնուլ զառաջո յապազպս ծագելի անբաւականութեանց եւ վիճոց ընդ մալականաց, հրամանազրել վանահօրն Սեւանայ Անապատի վանից տալ Գէորգ քահանային Սարգսեան զինդրեալ վանքապատկան բանն եւ նինդ կամ հրեսուն սաժէն ապարդիւն տեղին որ մերձ ի սահմանագրութիւն Ելենովկայ զեղջ վասն կառուցանելոյ անդ դտունս ի պէտս բնակութեան եւ զմի կրպակ. պատուիրելով զնա օրինաւոր ստորագրութեամբ որպէս զի զկնի աւարտման շինութեանցն առարեսցէ ի Սինօդս ամ ըստ ամէ անհափան զբան բաւրիս յօդուտ Գէորգիան Ճեմարանի Մայր Աթոռույս սրբոյ Էջմիածնի եւ զստորագրութիւնն Գէորգ քահանայի առաջի առնել Աֆնօզիս, իսկ զբաղուած օրագրութեանս առաջ ի մասն հաշուարարական վասն տեղեկութեան, եւ այսու զգործն զայտ այժմէն իսկ համարել վերջացեալ վասն տալոյ ի ժամուն ի դիւանն ի պահ. Զորմէտալ տեղեկութիւն Գեորգ քահանայի Սարգսեան:

39 յունիսի 1880 ամից: Գծագրութեամբ կոնդակի Վեհափառ Էաթողիկոսի ամենայն Հայոց. եւ առաքմամբ պատճենի գրութեան Նորին ընդ № 252, հրամանագրել վիճակաւոր աւաշնորդաց եւ վիճակային գոնսիստորիայից Հայոց, զի պատուէր հրամանի արծակեցն առ Թեմական տեսուչ համայն ուսումնարանաց Հայոց անձնիւր աթեսքութեան, զի նորա համաձայն պատուիրանի Նորին Սրբութեան, հաղորդեցն ըստ սահմանեալ կարգին անխափան ամ ըստ ամէ զցուցակս դպրոցաց քաղաքական տեսչութեանն, եւ Թոյլատրել արքունի վերատեսչաց եւ տեսչաց ի կատարել զիւթեանցն պարտաւորութիւն, համաձայն վերջին կարգադրութեան Նորին Վեհափառութեանն, մանրամասնորէն բացատրելոյ ի պատճենի գրութեան Նորին Սըրբութեան, յանուն կառավարչի զլիսաւոր Կառավարութեան Փոխարքային Կովկասուի 27 մայիսի տարւոյս համարաւ 252:

39 յունիսի 1880 ամից: Ըստ որսում բազմաթիւ վանօրայր եւ եկեղեցիք եւ զանազան արժանայիշատակ արծանագրութիւնք ի կողմանս կողմանս Հայաստանի եղեալ, որը գեղեցկահիւս շինուածովք եւ նուրբ քանդակագործութեամբ բացայայր վկայը հանդիսանան աբանչելի մնծագործութեանց երջանիկ նախնեաց մերոց, որը եւ ոչ սակաւ նպաստեն հնագիտաց ի խնդիրս պատմական յիշատակարանաց, բայց որովհետեւ այնորիկ փառաւոր յիշատակը նախնեաց մերոց արդէն իսկ ի դարաւոր ժամանակաց հետէ կիսակործան եւ կիսաւեր մնացեալը, կարեն իսպար անհետանալ յանդունդ յաւիտենականութեան. եւ առ ի գԷթ զտեսարանս եւ զնկարս այնոցունց մեծաշէն յիշատակարանաց նախնեաց կանգուն պահել զգայր Մայր Աթոռս Էջմիածնի ի հերուն հետէ եւ փութայր ի լոյս ածել ընդ մեռն բացահմուտ լուսանկարչի առ ի ամփոփել զայնս ի Թանգարանի եւ ի գրադարանի սրբոյ Էջմիածնի: Եւ բանզի այնորիկ նկարեալ տեսարանք կարեն պիտոյանալ նաեւ Տպարանի սրբոյ Էջմիածնի, տպագրելով զայնս յԱքարատ ամսագրի, եթէ հարկ լիցի տպագրել զըստորագրութիւնս այս կամ այն նշանաւոր շինուածոյ: Եւ մանաւանդ լուսանկարչու-

Թիւնն գործ ազնիս մասն նկարչութեան, ամերամեշտ է ուսուցանել աշակերտաց ձեմարանի սրբոյ Էջմիածնի զուսանկարչութիւնն որ առաւել կազդուրիչ է մասնոր զարգացման, եւ զի կարեն նորա միով զմիւսն կատարելազործել Ուստի ըստ նախընթաց հաճութեան Վեհափառ Կաթողիկոսի ամենայն Հայոց հրաւիրել զվեհաղ- նեայ. Հոգաբարձուն Եկեղեցեաց Հայոց Ա. Գետերբուրգայ եւ Մոսկուայի տնօրինել տալ յարդեանց Եկեղեցեացն յիշեալ պ. Միքայէլ Ամրատեանց ի տարին զըսրս հա- րիւր բուրլիս վասն կեցութեան և տննգեան նորա անդ ի Ա. Գետերբուրգ կամ ի Մոսկուայ, եւ կարեւորն միջոցօր օժանգակել նմա առ ի կատարելազործել զարհես- տըն լուսանկարչութեան վասն կարեւորութեան ձեմարանի, Թանգարանի եւ Տպա- րանի պրեյ Էջմիածնի:

850 յունիսի 1880 ամի: Ըստ Նախընթաց հաճութեան Վեհափառ Կաթոլիկոսի
ամենայն Հայոց հրամանագրել վիճակային Կոմսիստորիալից Հայոց զի պատուիրես-
ցեն անմիտը տեսչութեան եղեալ Թեմական տիեզաց եւ հոգաբարծուաց երկսեռ
ծխական զգրոցաց Հայոց ի գէպս վիճակախազարկութեանց յօդուտ ուսումնարա-
նաց Հայոց նախապէս յայտնեսցեն ի անդեկութիւն տեղական պօլիցիական կառու-
վարութեանց իւ ապա ձեռն արկցեն ի վիճակախազարկութիւնն: